

13786

huy.



4780

115
I

My pony
had

been running

1883

13786

055

4762
23x1
ՏԵՂԵԿԱԳԻՐ

Ս. ԵՐՈՒՍԱԼԻՄԱՅ ՊԱՐՏՈՒՅ ԲԱՐՁՄԱՆ

ՅԱՆՉՆԱԺՈՂՈՎՈՅ

ՈՒՂՂԵԱԼ

Ա. Ա.

Ս. ԵՐՈՒՍԱԼԻՄԱՅ ՊԱՐՏՈՒՅ ԲԱՐՁՄԱՆ ՄԻջնաբարու
ՔՆՆԻԶ ՅԱՆՉՆԱԺՈՂՈՎՈՅ

Թիւ 2092.

ՎԱԵՄԱՎԻԱՅԼ

ՑՈՎՀԱՆՆԵԽ ԷՓԵՆՏԻ ՆՈՒՐԵԱՆ

ԱՄԵՆԱՎԵՌ Ս. ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ պարտուց բարձման
միջոցներու գննիչ Յանձնաժողովոյ
ևայլն ևայլն ևայլն
ի թերա ,

ՎԱԵՄԱՎԻԱՅԼ ՏԵՇ

Յանձնաժողովդ ամսոյս 16 թուագրեալ նամակաւ
մը խնդրած լինելով Յանձնաժողովէս Երուսաղիմայ
պարտուց բարձման խնդրոյն վերաբերեալ տեղեկագիր
մը մատուցանել իրեն , կը փութամք ներկայիւս կա-
տարել զնոյն յանձնաբարութիւնն՝ համառօտակի խօ-
սելով այն ամեն պարագայից վրայ , որք մեր ստանձ-
նած պաշտօնին կը վերաբերին :

1879 տարւոյ վերջերը Բարձրաշնորհ Տ. Տ. Ներսէս
Ս. Պատրիարք Հայրն ուշագրութիւն դարձնելով Երու-
սաղիմայ Սրբոց Յակովիանց վանուց դառնաղէտ վի-
ճակին վրայ , որ ծանր պարտուց ներքեւ ինկած էր .
նոյն տարւոյ օդուառու 24ին տեղի ունեցած Ազգ. Ե-

րեսփոխանական ժողովոյ լ. նստին մէջ առաջարկած
էր ժողովոյն՝ այդ պարտուց խնդրոյն ընդ փոյթ լու-
ծում տալու և վանքին ապագայն բարւոք մատակա-
րարութեամբ ապահովցնելու համար՝ կազմել իհազօր
թանձնաժողով մը, որ արտօնութիւն ունենայ բանակ-
ցելու, կարգադրելու, որոշելու, վճարելու, կանոնա-
գրելու ամեն ինչ որ Երուսաղիմայ պարտուց և այլ
եւս պարտուց տակ չկյալու կարգադրութեանը կը
վերաբերի :

Ազգ. Եթեսփոխանական Ժողովը այդ խնդրոյն կարի
ստիպողականութիւն տալով մի և նոյն նստին մէջ նո-
րին Բ. Սրբազնութեան այդ առաջարկն ընդունած և
հետեւեալ որոշումը տուած էր .

« Ազգ. Ժողովս միաձայն կը յայտնէ Ա. Պատրիարք
« Հօր, որ Երուսաղիմի պարտուց խնդրոյն նկատմամբ
« ինչ որ հարկ է տնօրինէ և գործադրէ Ազգ. Վար-
չութեան հետ : »

Ահաւասիկ այդ որոշմամբ կազմուեցաւ Յանձնաժո-
ղովս, որոյ յանդամակցութիւն հրաւիրուեցան յետոյ՝
նոյն տարւոյ նոյեմբեր 27ին՝ դիւնիս Ատենապետն և՝
1881 գեկտեմբեր 10ին՝ արդի Գանձապետն, որովք
Յանձնաժողովոյս անդամոց թիւն լրացաւ 7ի, որը են.

Աստուածատուր Զունդ, Ատենագովիր

Յակոբ Նորատունկեան, Անդամ

Յովհաննէս Արմեշեան, Ատենապետ

Սենեքիմ Մանուկեան, Անդամ

Սերովիկ Կիւլպէնկեան,

Սերվիչէն,

Տիգրան Բարաղամեան, Գանձապետ

Յանձնաժողովս նախագահ ունենալով զբարձր. Տ.
Տ. Ներսէս Ա. Պատրիարք Հայրն՝ անմիջապէս իւր պաշ-
տոնին ձեռնարկեց և սկսաւ իրեն յանձնուած խնդրին
սերտել, աշաց առջեւ ունենալով Երուսաղիմայ 18ամեայ

(1860-78) հայիւներն, որք նախապէտ Ա. Աթոռէն Աղդ.
կերդր. վարչութեան ղրկուած և Սորա որոշմամբ՝ 1879
փետր. 20ին՝ յանձնուած էին վանօրէից Խորհրդոյն
ի քննութիւն :

Վանօրէից Խորհրդութը նոյն հայիւներն Յ հաշուա-
գիտաց ձեռամբ կարգադրելէ և քննելէ յետոյ, իւր
տեսութիւններն ու դիտողութիւններն ամփոփած էր
յատուկ Տեղեկագրոյ մը մէջ, որ 1879 սեպտեմբեր 5
Թուականը կը կրէ :

Յանձնաժողովս՝ ի սկզբան իւր պաշտօնավարու-
թեան՝ իւր գրասեղանին վրայ ունենալով յիշեալ հա-
շիւներն և վանօրէից Խորհրդոյ Տեղեկագիրն, ինչպէս
նաեւ 1878-79 տարւոյ հաջուեցոյցն, տեսաւ թէ իւր
կազմութենէն գրեթէ 4 ամիս առաջ, այսինքն 1879
ապրիլ 30ին Ա. Աթոռոյ բար պարու 2,880,161 զրուշ 4
փարայի հասած էր, ողջ գրամ ըլլալով :

Պէտք էր այդ պարագը վճարել :

Բայց Յանձնաժողովոյ յանձնուած պաշտօնը միայն
պարտուց բարձման միջոց մը դտնել չէր, այլ՝ որ կա-
րեւորն էր՝ աղաւանվել Ա. Աթոռոյ աղաւանվոյն, որպէս զի Ազգն
ժամանակէ մը յետոյ նորէն նմանօրինակ տագնապ մը
շրէ :

Ուստի, որոշուեցաւ նախ այդ պարտուց իսկու-
թիւնն և պատճառները նոյն իսկ ի տեղւոջ անդ քննե-
լու համար պատուիրակ մը զրկել յերուսաղէմ, նորա
անցեալը մանրախոյզ հետազոտելու և փորձառութեան
տուած դասերէն օգուտներ քաղելով ապագային ա-
հովութեան համար անհրաժեշտ և կարեւոր դատուած
միջոցները կարգադրելու պաշտօնով :

Ըստ այսմ որոշման Պատուիրակ ընտրուելով Ազգ.
Երեսփ. Ժողովոյ քանի մը շրջաններուն մէջ Ատենապե-
տութեան պաշտօն վարող Ապահնեան վսեմ. Ստեփան
փաշայն, Երկար Խորհրդածութեամբ և շրջահայեաց

տեսութեամբք ի գիր առնուած հրահանդով մը զին-
եալ, որ կը պարունակէր թանձնաժողովոյս սկզբունք-
ներն, ինչպէս նաեւ հետն առնլով վանօրէից խորհրդոյ
դիտողութիւնները պարունակող Տեղեկագիրն, նոյն 79
տարւոյ նոյեմբեր 12ին հասաւ յերուսաղէմ:

Հարկ չենք տեսներ մի ըստ միոջէ երկարօրէն պատ-
մել կատարուած քննութեանց արդիւնքն և այն ամեն
մանրամասնութիւններն, որք վսեմ. Պատուիրակի պաշ-
տօնին կատարման կը վերաբերին և որք՝ թանձնաժո-
ղովոյս կատարեալ գոհունակութեան պատճառ եղած՝
ամբողջովին արձանագրուած են մեր ընդարձակ Ար-
ձանագրութեան մէջ:

Բաւ է միայն ի գիտութիւն յիշել սա գլխաւոր գոր-
ծողութիւնները թէ, վսեմ. Պատուիրակն Ս. Աթոռոյ
անցեալը միաբանական յատուկ Մասնախմբի մը ըն-
կերակցութեամբ մանրակրկիտ քննելէ, հաշիւներն
ստուգելէ և վանօրէից խորհրդոյ վերոյիշատակեալ Տե-
ղեկագրոյն մէջ պարունակուած հաշուական ինչ ինչ
դիտողութեանց պատասխաններ և բացատրութիւններ
հաղորդելէ յետոյ, որք ապա թանձնաժողովոյս կողմէն
վերոյիշեալ հաշուագիտադ խմբին մի կարեւոր անդամին
նուուղութեան յանձնուած և գոհացուցիչ գտնուած
են, անցելոյն փորձառութենէն օգտեալ Ս. Աթոռոյ
վարչութիւնը կանոնական տրամադրութեան իշխա-
նութեանը ենթարկեց. ծախուց մատակարարութիւնն
ելմտացոյցով սահմանափակեց. փոխառական գործո-
զութիւններն՝ ըստ կարելոյն՝ սեղմեց և օրինաց ներ-
քեւ դրաւ. ելմտական հաշիւները զանազան հսկողու-
թեանց և քոնթրոլներու ներքեւ ապահովեց. կրկնա-
տումարի դրութեամբ հաշուակալութեան օրինաւոր
նոր դիւան մը հաստատեց, և, վերջապէս, վանուց
Տեսչութիւնն Ազգ. կեդրոսնական իշխանութեան աշտ-
համարառութեան ենթարկելով պարտաւոր կացոյց զայն

ամեն տարի իւր համարատուութեան տեղեկագիրը
մատուցանել Ազգ. Երեսփոխանական Ժողովոյն՝ ներ-
փակելով անցելոյն Հաշուեցոյցն և յառաջիկային Ել-
մտացոյցն:

Ազգ. Երեսփոխանական Ժողովն իւր 1880 հոկտեմ-
բեր 10 ին գումարեալ ժ. նստին մէջ, Երուսաղիմալ
վսեմ. Պատուիրակին համարառութեանը լուր և բան լինելու
յետոյ, միաձայն շարհակալուց ուուէ տուալ Նմա, և վա-
ւերացոյց այն կանոնագիրն, զոր պատրաստած էր Նո-
րին վսեմութիւնն և զոր Միաբանութիւնն ընդունած
և թանձնաժողովս՝ յետ ուսումնասիրելոյ՝ գործադրու-
թեան արժանի գատած էր արդէն:

Որպէս ուրիշ առժիւ գրած եմք Ազգ. կեդր. վար-
չութեան Քաղաքական Ժողովոյն, այժմ իսկ նոր առիթ
մը կը ներկայանայ մեզ միանդամ եւս դիտել տալու,
թէ եթէ Ազգ. կեդր. իշխանութիւնն այդ կանոնա-
գրոյն անթերի և անխափան գործադրութեանը հսկէ,
եթէ Միաբանութիւնը զայն խղճի մտօք և կէտ առ
կէտ գործադրէ, նա մանաւանդ, եթէ տարեկան հա.
մարատուութեան Տեղեկագիրը ժամանակին հասնի և ժա-
մանակին անապաղը ի նկատ առնուի Ազգ. իշխանութեան
կողմէն, վերջապէս՝ ի մի բան՝ եթէ Միաբանութիւնն
իւր Համարառութեան դարբարու կատարէ և Ազգ. կեդր.
իշխանութիւնն իւր Համարառութեան էրաւունուն ի գործ
գնէ յօդուտ Ազգին, Յանձնաժողովս հաւաստի է թէ
Ս. Երուսաղիմալ ապագայն առ այժմ կարելի եղածին
չափ ապահովուած է, անշուշտ ժամանակին վերա-
պահուած լինելով աւելի դրական միջոցներու գործա-
դրութիւնը, մանաւանդ թէ այդ կանոնագրոյ 100 ըդ
յօդուածն, որ նախատեսութեամբ դրուած է, կը
տրամադրէ թէ “կանոնագիրն վերաքննելի է Ազգ. Ե-
րեսփ. Ժողովով վաւերացման օրէն հաշուելով երեք
տարի ետքը ու, զոր նոյն Ժողովն Եկատերին իջեցուց:

Քանի որ խօսքն երուսաղիմայ ապագային վրայ է, կը նաև հաս յառաջ բերել, թէ՝ Յանձնաժողովս նորա չաղուետումարներն աչաց առջեւ ունենալու և ելմտական վիճակին միշտ իրազեկ լինելու դիտաւորութեամբ, 1882 դեկտեմբեր Երև տեղի ունեցած նստին մէջ, ուրոշեց 1878 մայիս 1էն սկսեալ բերել տալ նորա բոլոր հաշուական գործողութիւնները պարունակող Օրհաշւոյն մէկ ճշգրիտ օրինակն ինչպէս նաեւ խնդրել որ իւրաքանչիւր ամսավիրջ նոյն ամսոյ հաշիւներն եւս դրկուին Յանձնաժողովոյս, որպէս զի Ս. Աթոռոյ հաշուետումարաց մէկ մէկ ճշգրիտ օրինակները գտնուին նաեւ հոս կեդր. Եշխանութեան մօտ ի հակաշութիւն հաշուոց :

Գոհութեամբ կը յայտաբարեմք թէ Սրբոց Յակովրեանց անձնուէր Միաբանութիւնն՝ իւր Բարձր Ս. Նախագահով միասին՝ Յանձնաժողովոյս տեսակէտէն դիտելով այդ որոշումն, համակերպեցաւ առ այս՝ յօդուտ Ազգին, և 1878 մայիս 1էն սկսեալ ընդօրինակել տալով Օրհաշիւն և այլ յարակից հաշիւներն մեծաւ մասամբ զրկեց Յանձնաժողովոյս, խոստանալով միանդամայն մնացեալներն ալ հասցնել մինչեւ յառաջիկայ մայիսի վերջ :

Ճշմարտութիւնը յարդած ըլլալու համար կը յայտաբարեմք թէ նորահաստատ Հաշուակալ Դիւանի կաղմութենէն ի վեր, հաշուոց օրինաւորութեան մասին միաբանութեան տարած փոյթն մեծապէս գոհ ըրած լինելով զՅանձնաժողովս, նորանոր ապացոյցներ տուած է նորա հաւատարմութեան, անձնուիրութեան և անկեղծութեան առ Ազգն, ոյր սրբանուէր յիշատակարանաց արթուն աւանդապահն եղած է միշտ ի Սաղմուրդ է ըսել թէ Ս. Աթոռուէն հասած այդ հաշիւներն հոս Յանձնաժողովոյս Հաշուակալին ձեռքով

մաքուր տումարաց մէջ կ'անցնին կրկնառումարի գրութեամբ, որպէս յԵրուսաղէմ:

Ապագային համար առ այժմ այգան : Գալով պարտուց բարձման խնդրոյն, Յանձնաժողովս ի սկզբան՝ երբ մէկ կողմէն վսեմ. Պատուիրակին միջոցաւ Ս. Երուսաղիմայ անցեալը կը քննէր և ապագային ապահովութեան համար անհրաժեշտ և կարեւոր դատուած բարեկարգութիւններն ի գործ կը դնէր, միւս կողմէն ալ՝ առանց ժամանակ կորսնցնելու՝ սկսած էր պարտուց բարձման համար միջոցներ խորհիլ իւր բարձր. Ս. Նախագահով մէկտեղ :

Յանձնաժողովս պարտուց բարձման համար ի սկզբան երկու միջոց ընդունած էր . — մին՝ վաճառել Ս. Աթոռուոյ այն կալուածներն, որք բիչ կամ բնաւ հասոյթ չեն բերեր և բարեպաշտական տեսակէտով նշանակութիւն չունին . — միւսն՝ Ազգային ընդհանուր Հանդանկութեան մը ձեռնարկել :

Առաջին միջոցի գործադրութեան՝ այն է կալուածոց վաճառման սկսելէ առաջ, Յանձնաժողովս ի ձեռին ունենալով Ս. Աթոռուոյ անշարժ սեփականութեանց մի ցուցակն՝ ուղեց նախ նոցա իւրաքանչիւրին բուն արժեքը, հասութից քանակութիւնը գիտնալի՛ւ ատեղեկանալ նոցա վիճակին և գտնուած տեղույն հանդամանաց և այլն :

Ըստ այսմ, Բարձր. Տ. Տ. Եսայի Ս. Հօր յատուկ հրահանդովն, 1880 ապրիլ 4ին իրրեւ փորձ քննիչ-Այցելու մը զրկուեցաւ ի գաւառս, սկսեալ նախ Բերիայէն կալուածոց վիճակը քննելու, իւրաքանչիւրին իւրական արժեքը հասկնալու, տեղոյն հանդամանքներն մօտէն իւմաստասիրելու և տեղեկագրելէ յետոյ ի հարկին գտնոնք վաճառելու պաշտօնով :

Բայց Քննիչ-Այցելուն, առ որ Բ. Դանէն տասը կուսակալութեանց ուղեցալ առանձին պայմաններ

զրկուեցան յետոյ վերաբերմամբ նորա յանձնուած պաշտօնին, Բերիայէն յետս կոչուեցաւ . ըստ որում, թողունք տեղւոյն ազգայնոց կողմէն վաճառման դէմ յարուցուած դժուարութիւններն և տեղի ունեցած յուղումներն , որոց առաջքն առնլու համար երկար ատեն աշխատի հարկադրուեցաւ, ի վերջոյ Տէրութեան դատարաններէն ալ աշակցութիւն չդուաւ, վասն զի կալուածները Հոդը էին և անոնց վաճառումն՝ իր Շէրիի օրինաց հակառակ՝ չէր ընդունուած , այլ միայն զեկուցուած էր թէ կրնան Ֆայն փոխանակուիլ (Յոնիութեան) ուրիշ կալուածոց հետ , և այն ալ մի և նոյն քաղաքի մէջ ըլլալու պայմանաւ :

Իրաց այդ վիճակին առջեւ Յանձնաժողովս ուշադրութիւն դարձուց յԱղեքսանդրիա դատնուած դետնի վրայ, որ կրնար բաւական դումար մը խոստանալ իւր արժէքով և կարեւորութեամբ , և որոյ վաճառման դէմ օրինական դժուարութիւնք չկային :

Բայց կար մի ուրիշ դժուարութիւն, զի ի սկզբանէ անտի այդ գետինն Աղեքսանդրիոյ Ազգայնոց հետ վէճի մը ներքեւ էր , ուստի հարկ անհրաժեշտ էր նախ այդ խնդիրը կարգադրել և Ս. Աթոռոյ իրաւունքը ձեռք բերել որոշապէս :

Այդ պաշտօնով Ս. Երուսաղիմայ Պատրիարքական Փոխանորդ Գեր. Տ. Սիմեոն Սրբազն յԱղեքսանդրիա դրկուեցաւ , ուր Նորին Սրբազնութեան ձեռքով դործը կերպով մը վերջացած լինելով , աւելորդ է հոս երկարօրէն պատմել խնդրոյն մանրամասնութիւններն , որք արձանագրուած են արդէն դիւանիս մօտ :

Կը մնար Ս. Աթոռոյ Միաբանութեան համամտութիւնը ձեռք բերել այդ դետնի վաճառման համար :

Միաբանութիւնը բաւական ընդիմանալէ յետոյ , հուսկ ուրեմն , թէկ իւր Բարձր. Ս. Նախագահին բերնով վերջնականապէս հաւանեցաւ , բայց միշտ

դիտել տալով թէ եթէ Աղեքսանդրիոյ այդ գետինը այս միջոցիս ծախուի , կը վասսի Ս. Աթոռն , ըստ ուրում ակնկալեալ գինը չբերեր :

Ուստի Յանձնաժողովս յուսադրուելով թէ Եդիպտոսի ապագայ քաղաքական վիճակին զարգացմամբ այդ գետինը շատ աւելի արժէք պիտի ունենայ , չհամարձակեցաւ ձեռն ի գործ արկանել և պատասխանատութիւն մը հրաւիրել իւր վրայ . հետեւաբար թողուց որ յաջող ժամանակի մէջ պատեհ առթիւ կարելի ըլլայ այդ գետինը վանուց օգտակար կերպիւ գործածել :

Ահաւասիկ այդ պարագայից և նկատողութեանց առջեւ Յանձնաժողովս պարտուց բարձման համար ընտրած առաջին միջոցը չկրցաւ ի գործ դնել , հետեւաբար մինչեւ ցարդ կալուած մը չէ վաճառած :

Գալով երկրորդ միջոցին , որ է Հանգանակութիւն , Յանձնաժողովս իւր Բարձր. Ս. Նախագահով որոշեց իւրաքանչիւր Հայ անհատէ երեք տարի Յ ական արծաթ դահեկան նուէր հաւաքել , որոշեալ եղանակաւ մը , և Թաղական կամ Գաւառական պաշտօնական մարմնոց օժանդակութեամբ , մէն մի նուիրատուին Ս. Աթոռոյ և Յանձնաժողովոյ կողմէն կնքեալ յատուկ տոմսակ մը տալու պայմանաւ :

Ըստ այսմ որոշման , զոր Ազգ. Կեդր. Վարչութիւնն եւս ընդունած էր , հարկ եղած նախական պատրաստութիւնը կատարուելով , տոմսակներն Ս. Երուսաղիմայ տպարանին մէջ տպուելէ և հոս զրկուելէ յետոյ , Յանձնաժողովս 1880 մարտ 20 էն սկսալ հետզետէ զրկեց նախ Մայրաքաղաքիս բոլոր Թաղական Խորհրդոց , ապա Թուրքիոյ և Ուսմանիոյ բոլոր հայաբնակ քաղաքներու Ազգ. պաշտօնական Մարմնոց 1,621,400 հատ նոյն Յ զրուշնոց տոմսակներէն , հանդերձ Բարձր. Տ. Տ. Ներսէս Ս. Պատրիարք Հօր յատուկ շրջաբերական

կոնդակաւն (ոյր մի օրինակը ներփակեալ կը դանէք)։ պէտք եղած յորդորական նամակներով, հրահանգներով և այլ յարակից գրութեամբք, խնդրելով մէն մի պաշտօնական Մարմնոյն աջակցութիւնն՝ այդ համրական ձեռնարկի արդիւնաւորմանը համար։

Յանձնաժողովս առաջին շարժումը մշտատեւ պահելու և գործին միշտ մղում տալու համար, անընդհատ շարունակեց բազմաթիւ նամակներով կոչումն ընել յիշեալ պաշտօնական Մարմնոց կրօնասիրական և ազգասիրական զգացմանց, նկարագրելով երուսաղիմայ ողբալի վիճակը, մատնանիշ ընելով մօտալուտ վտանգը, թուելով այդ վեհ յիշատակարանաց կրօնական, ազգային և բարոյական անհուն կարեւորութիւնը, և՝ վերջապէս՝ յորդորելով և խնդրելով որ՝ ի սէր Ազգին՝ հաճին աջակցիլ Յանձնաժողովոյս այդ ձեռնարկած հանդանակութեան արդիւնաբեր լինելուն։

Յանձնաժողովս յաւէտ սա համոզումն ունեցած էր թէ Ազգայինք ամենայն յօժարութեամբ պիտի փութային իրենց բարոյական և նիւթական ձեռնտուութիւնքն նուիրել այդ գործոյն, մանաւանդ թէ իւրաքանչիւր անհատէ խնդրուած գումարն ոչինչ նշանակութիւն չունէր։

Բայց ո՞վ կրնար երեւակայել թէ Ազգ. պաշտօնական Մարմինք, որոց աջակցութեան դիմած էինք, անկարեկիր աչօք պիտի դիմէին (—յարգելի բացառութեամբք—) ազգային նուիրական Սրբավարի մը սպառնացող վտանգն և անորբերութեանք միայն պիտի պատասխանէին մեզ։

Յանձնաժողովս պատրանք կրած էր իւր համոզմանը մէջ. բայց այսու ամենայնիւ չվհատելով շարունակեց իւր յորդորներն անընդհատ նամակներով, և մինչ իսկ բարձր. Տ. Տ. Ներսէս Ա. Պատրիարք Հօր կողմանէ յատուկ յանձնարադրերով. այլ սակայն՝ թող որ գործը

քայլ մ'իսկ առաջ չէր երթար, ցաւալին այն էր որ մեր նամակաց ինսոր շառեցն անդադասիանէ կը մնային։

(Այս առթիւ քննիչ Յանձնաժողովոյդ ուշադրութիւնը կը հրաւիրեմք թղթակցութեան ներփակեալ ցուցակին վրայ, որ Յանձնաժողովոյս կողմէն մինչեւ ցարդ դ դոյն հանդանակութեան գործին համար գըրուած նամակաց և ընդունուած պատասխանագրերու քանակութիւնը կը պատկերացնէ։)

Անհանդուրժելի էր այդ վիճակն. ուստի Յանձնաժողովս խորհելով թէ մի՛ գուցէ հրահանդը կամ որ նոյն է ցոյց տրուած եղանակն անգործադրելի կամ գժուարագործադրելի թուփ իրենց, — թէեւ այդ մասին և ոչ տեղէ մը գիտողութիւն չհաղորդուեցաւ մեզ, — 1881 գեկտեմբեր 14ին արտօնեց բոլոր պաշտօնական Մարմիններն, առ որս տոմսակներ դրկած էր, թէ՝ ինչու ո՞ր յարձար կը դադին՝ կը այն իւրական հանդանակութիւնը, հաւաքուած դրամին՝ ըստ հրահանգի 17 միշտ իրենց տրամադրութեանը թողլով։

Այդ միջոցն ալ արդիւնք մը չարտադրեց. ուստի յուսահատելով պաշտօնական Մարմնոց աջակցութենէն, խորհեցանք մի այլ միջոց, այն է իւրաքանչիւր թաղի կամ քաղաքի մէջ գործունեայ և ազդեցիկ անձանցմէ բաղկացեալ Սմանդակ Մասնախմբեր կազմել, և պաշտօնական Մարմնոց վերին հսկողութեան ներքև գործն անոնց յանձնել։

Դարձեալ յաջողութիւն չգտանք, ըստ որում այն անձինք, զորս Օժանդակ Մասնախմբի անդամակցութեան հրաւիրած էինք պէտք եղած յորդորական նամակներով, չյօժարեցան ընդունիլ այդ պաշտօնն և մի ըստ միոջէ հրաժարեցան։

Ի կարգին կրնանք սա ալ յիշել թէ Յանձնաժողովոյս անդամները Մայրաքաղաքիս թաղերն իրենց մէջ

բաժնելով անշամբ էսկ գնացին բանիւ բերանոյ յորդուրելու և իրենց աջակցութիւնը խնդրելու , բայց դարձեալ զլացուեցաւ մեզ :

Այսպէս ամիսներ կ'անցնէին , պարտուց քանակութիւնը կ'ստուարանար և Ս. Աթոռոյ վիճակն աւելի եւս կը ծանրանար :

Ուստի , յետ ընդ երկար խորհրդակցութեանց , խնդիրն իւր բոլոր պարագայներով հաղորդուեցաւ Ս. Աթոռոյ բարձր . Ս. Գահակալին , որ վերջապէս գործոյն անձամբ մղում տալու համար պարտաւորեցաւ Մայրաքաղաքս գալ 1882 ապրիլ 26ին :

Այնուհետեւ տեղի ունեցան՝ ի ներկայութեան Բարձր . Տ. Տ. Եսայի Ս. Պատրիարք Հօր՝ Ազգ . Նախորդ Վարչութեան և Յանձնաժողովոյ համագումար նստերն , յորս նկատողութեան առնուեցան պարտուց բարձման համար առաջարկուած կարգ մը միջոցներ , որոցմէ կրնանը թուել հետեւեալներն .

Ա. — Բարձր . Տ. Տ. Եսայի Ս. Պատրիարք Հօր ձեռամբ մասնաւոր հանդանակութեան մը ձեռնարկելու խորհուրդն .

Բ. — Աղեքսանդրիոյ գետինը գուաւի դնելով Եւ գոտոսի Քբէտէ ֆնաէներու մէկէն ինչ ինչ պայմաններով 12,000 ոսկի փոխառութիւն մ'ընելու առաջարկն .

Գ. — Հանդանակուելիք գումարն Ազգ . Տրոց հետ միացնելով և քիչ շատ սաստկութիւն բանեցնելով հաւաքելու առաջարկն .

Դ. — Հանդանակութեան արդինաւորման արգելք եղող պատճառներու բարձման աշխատելով՝ այդ միջոցին մղում տալու առաջարկն .

Ե. — Այս բնաւանի եղանակ մը խորհելու և պարտք նոյն դրութեամբ վճարելու առաջարկն .

Զ. — Արժետումսեր հանելով վիճակահանութեան մը ձեռնարկելու առաջարկն .

Է. — Աղեքսանդրիոյ և Գահակալի կալուածները գլուրաւի դնելով Ազգային մեծամեծներէ ներքին փոխառութիւն մ'ընելու առաջարկն .

Ը. — Տէրութենէն հրաման խնդրելով՝ ամեն կողմնուիրակներ զրկելու գաղափարն .

Թ. — Զինուորական տրոց հետ հաւաքուելու պայմանաւ Տէրութենէն փոխառութիւն մ'ընելու առաջարկն .

Ա. յաքան առաջարկութեանց վրայ երկարօրէն խորհրդակցութիւնք տեղի ունենալէ յետոյ միայն Երկուուրծողադարելի գալուեցան , որք են՝ Բարձր . Տ. Տ. Եսայի Ս. Պատրիարք Հօր ձեռամբ մասնաւոր հանդանակութեան մը ձեռնարկել , և նուիրակներ զրկել ամեն կողմ :

(Ծանօթ. — Թէ ի՞նչ խորհրդակցութիւնք տեղի ունեցան մնացեալ առաջարկութեանց վրայ , ամբողջովին արձանագրուած են Ատենագրութեանց մէջ , որոց ի հարկին կրնայ դիմել Քննիչ Յանձնաժողովն :)

Ա.յ.յ որոշեալ կրկին միջոցներ այնուհետև մասամբ գործադրուեցան . մասամբ կ'ըսենք , ըստ որում միայն Ռուսաստան երկու նուիրակ վարդապետներ զըլկուեցան , և Թուրքիոյ գաւառաց զրկուելիք նուիրակաց համար , Բ. Դրնէն մասնաւոր նահեւէրով խնդրուած թոյլտուութիւնն առաւ չեւու վներսուեցան :

Բայց յառաջուց իսկ գժուար չեղաւ գուշակել թէ այդ միջոցներով կարելի չէր պարտուց ժանրութիւնը թեթեւցնելու չափ գումար մը հանդանակել , որպէս հաստատեց ապագայն , ըստ որում մասնաւոր հանդանակութեամբ հազիւ մինչեւ այսօր 187,160 լ/4 , և նուիրակաց ձեռօք Ռուսաստանի մէջ 246,904 մ/4 արծաթ գահեկանի գումար միայն կրցաւ հանդանակուիլ :

Զմոռնանք յիշատակել աստանօր թէ երբ այդ կրկին միջոցներն ի գործ դրուելու վրայ էին , — առանց սակայն ընդհանուր Հանդանակութիւնը դադրած նկա-

տերու, — Ս. Աթոռոյ Միաբանութենէն երկու վարդապետք, որք պարտուց խնդրէն բոլորովին տարբեր պատճառի մը համար, Ազգ. կեդր. վարչութեան որոշմամբ, արտաքսուած էին վանքէն, սկսած էին արդէն Մայրաքաղաքիս մէջ հասարակութեան միտքը պղտորել աննպաստ և գայթակղեցուցիչ լուրեր համբաւելով ընդդէմ Ս. Աթոռոյն վարչութեան :

Ազգ. կեդր. վարչութիւնն և Յանձնաժողովս չէին կրնար անտարբեր աչօք դիտել այդ տարածայնութեանց ժաւալումն, որ կրնար Ս. Աթոռոյ պատիւը նսեմացնել և ապագային անյաղթելի վտանգներ սպառնալ կանխաւ ապահօվելով Ս. Աթոռոյ փրկութեան համար խորհուած և խորհուելով միջոցներու անյաջողութիւնը :

Ուստի այդ կրկին պաշտօնական Մարմինք — կեդր. վարչութիւնն և Յանձնաժողովս — այդ վարդապետաց համբաւած լուրերն ի նկատ առնլով, իրենց քանի մը նստերուն մէջ՝ նոցա իսկ ներկայութեամբ՝ քննելէ յետոյ, խորհի մտօք համոզուեցան՝ թէ այդ լուրերու հեղինակները վրէժխնդրութենէ տարբեր ողով չէին շարժած իրենց այդ ընթացքին մէջ :

Բայց վարչութեան և Յանձնաժողովոյս ունեցած այդ համոզումն բաւական չէր գայթակղեալ մտքերը բուժելու անհրաժեշտ էր ի լուր աշխարհի հրատարակել այն պատճառներն, որոցմէ դրդեալ այդ երկու վարդապետք ուզած էին վրէժ առնուլ Ս. Աթոռէն, և այն պարագայներն, որք կրնային ամօթահար ընել այդ անհիմն տարածամսութեանց հեղինակներն :

Ահաւաթիկ այս նկատողութեանց առջեւ հրատարակուեցաւ Ազգ. կեդր. վարչութեան այդ վարդապետաց նկատմամբ տուած վճիռն պարունակող Յայտագիրն, որ 1882 օգոստոս 27 թօւականը կը կրէ և որոյ մի օրինակը ներփակեալ պիտի գտնէք աստանօր :

Ապա Յանձնաժողովս եւս՝ իւր կարգին՝ ձեռնար-

կուած միջոցներու մղում տալու համար փութաց 1882 հոկտեմբեր 16 թուագրեալ երկար Յայտարարութեամբ մը (ոյր մի օրինակը կը ներփակեմք,) ընդհանուր Ազգագին առջեւ իրաց վիճակը պարզել և Ս. Աթոռոյն կարեւորութիւնները թուելով միանդամ եւս կոչումն ընել ընդհանուր ժողովրդեան կրօնասիրական և ազգասիրական զգացմանց :

Սակայն ամեն ճիգ ու ջանք ի զուր էին, իրաց վիճակը միշտ նոյն էր :

Արդ Յանձնաժողովս, որում Ազգ. Երեսփ. Ժաղավագայտոն և արտօնութիւն տուած էր “Երուսաղիմայ պարտուց նկատմամբ ինչ որ հարկ է տնօրինել և գործադրել Ազգ. Վարչութեան հետ”, տեսաւ թէ այլ եւս կարելի չէր իրեն պաշտօնավարել, եթէ անմիջական դարման մը չգտնուէր իրաց այդ ծանրացեալ վիճակին :

Ուստի քանիցս ի ժողով գումարուելով ընդ երկար խորհրդակցելէ յետոյ, Յանձնաժողովս ի հարկէ ստիպեալ յարեցաւ այն գաղափարին — որ արդէն ծանօթէր նախորդ Վարչութեան և . . . արդի Քաղաքական ժողովոյն . . . — թէ՝ ինչպէս Երբեմն ուրիշ Քրիստոնեալ ազգ մը նմանօրինակ ծանրագոյն պարագայի մը առջեւ կայսեր. Բարեխնամ կառավարութեան օժանդակութեան դիմեր և Նորին շնորհիւ յաջողեր է կարգադրել իւր գործը, մեր Ազգն ալ կրնայ նոյնպէս վեհ. Սուլթանին կառավարութեանը դիմել և Նորին շնորհիւ բառնալ այդ պարագն, որ օր ըստ օրէ տոկուեաց բարդամբ ստուարանալով՝ անյաղթելի կերպարանք մը կ'ստանայ, և իւր ահագին ծանրութեան ներքեւ Ս. Երուսաղիմայ վանուց նման Ազգային մի նուիրական և պատմական Մըբավայրն ընկճել կ'ըսպառնայ :

Այդ խորհուրդն Յանձնաժողովոյս կողմէն 1882

գեկտ. 22 թուագրեալ նամակաւ : մը թարձր. Տ. Տ.
Ներսէս Ս. Պատրիարք Հօր հաղորդուելէ յետոյ, Ազգ-
կեդր. Վարչութեան Քաղաքական Ժողովս ինկատ ա-
ռաւ զայն, խորհեցաւ, ստանձնեց ինդիրն և դիմեց
թարեխնամ կառավարութեան 1883 փետրուար 17
թուագրեալ Թագէրով մը, ոյր իմաստն ծանօթ է ար-
դէն քննիչ Յանձնաժողովոյն :

Յորմէհետէ Ազգ. Վարչութիւնն և Յանձնաժողովս
կ'սպասէին այդ Թագէրով պատասխանւոյն, հրաւէր ըն-
դունեցանք քննիչ Յանձնաժողովէդ անցեալ 1883 տար-
ւոյ դեկտեմբեր 22ին իրեն հետ նիստ կազմելու և
պարտուց բարձման մասին ի գործ դրուած միջոցնե-
րու վրայ ընդհանուր տեղեկութիւն տալու համար ի-
րեն :

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցութիւնք
թէւ ծանօթ են քննիչ Յանձնաժողովոյդ, բայց որով-
հետեւ կը փափաքինք կատարեալ ընել մեր ներկայ
տեղեկադիրն այն ամեն պարագայից վրայ, որք այդ
պարտուց խորոյն կը վերաբերին, կը յաւելումք աս-
տանօր թէ՝ Յանձնաժողովդ նոյն դեկտ. 22ին և 30ին
գումարեալ նստերուն մէջ Յանձնաժողովոյս պաշտօ-
նին և գործառնութեանց վերաբերեալ ընդհանուր
տեղեկութիւններ ստանալէ յետոյ, փետրուար 17ի
նստին մէջ պարտուց բարձման համար Զեր Վսեմու-
թեան և Մեծ. Արշակ էֆէնտիր կողմէն առաջարկ-
ուած միջոցներն ի գիր առնուլ տալով՝ Յանձնաժողո-
վոյս նկատառութեանը յանձնած և նորա կարծիքն
հարցուցած էր :

Ահաւասիկ Զեր Ասեմութեան կողմէն ի գիր առ-
նուած առաջարկութիւնք :

“Ս. Աթուոյ դրամական խորհրդն Ազգին առջեւ
ներկայացուած է մինչև այսօր աւելի իրը պարտուց

թարձման խորհրդն իսկ նոյն անուամբ
գործի կոչուած է :

“Հատ իս, այդ եղանակը խորհրդոյն ամբողջութիւնը
գրկելու անբաւական է :

“Այս առաջին անդամ չէ որ Ազգը կը պարտուո-
րի Երուսաղիմայ պարտուց հետ զբաղելու . Կրնայ ըս-
ուիլ որ Ս. Աթուոյն համար ունի հիւանդութեան մը
ձեւ առած է այդ պարտուց խորհրդն :

“Հին ժամանակներու մէջ ազգայնոց կարողութեան
չափը, մանաւանդ իսկ կրօնական զգացումը կը ներէին
որ այդպէս գոյացած պարտքերը գիւրաւ բառնային
նուիրատուութեան եղանակաւ . բայց այսօր կարեւոր
Յանձնաժողովոյ մը չորս տարիէն աւելի ստացած փոր-
ձառութիւնը յայտ յանդիման կը ցուցնէ թէ ա'լ ան-
ցած են այն ժամանակները :

“Ինչ որ ալ ըլլան թափուած ջանքերն և աշխատա-
ւորաց անձնական կարեւորութիւնը, անցած են, կ'ը-
սեմ, այն ժամանակներն, ուր ազգայնոց ոսկելից քը-
սակը, որոյ մէջ գիւրութեամբ կարելի էր գտնել ա-
ռատ նուէրներ, կը բացուէր՝ առանց վիճելու և տրա-
մարանելու՝ այն բարի անձանց առջեւ, որք յանձն
կ'առնուին այդ տեսակ պաշտօն մը : Եւ գրեթէ ոչինչ
էր այն ազգայնոց թիւն, որք իրենց առատաձեռնու-
թեան չափովս ուղեին համարառու լինել : Այսօր ա-
ռատաձեռնութեան աստիճանը խիստ նուազած և
ընդհակառակն՝ խստապահանջ համարառուներու թիւն
անհամեմատաբար բազմապատկուած է :

“Բայց բան մը կայ որ այս ապերախտ դարուս մէջ
ալ իր կարեւորութիւնը չէ կորսնցուցած ազգայնոց
առջեւ, այն է Արքոց Յակովբեանց Աթուոյն ազգային,
միջազգային և հոգեւորական տեսակէտներով անհուն
մեկնութիւնը :

“Ասի ամենառութգին լծակ մ'է, որ եթէ աղեկ
3

գործածութիւն չկայ , ըստ իս , այդ ժանր բեռն իսկ վերցնելու :

“Բայց ասոր համար պէտք է որ Ս. Աթոռոյն վարչական խնդիրն իր բոլոր մերկութեամբն և ամբողջութեամբ ներկայանայ Ազգին առջեւ , և այն չի նկատուի իր պարտուց բարձման խնդիր , այլ ներկային մէջ և ապագային համար իր նորա ըստ ամենայնի ապահովութեան խնդիր :

“Հետեւաբար , եթէ մինչեւ հիմա տեղի ունեցած հետազօտութիւնք և ձեռք բերուած տեղեկութիւնք անբաւական են , անպատճառ պէտք է որ Ազգին վըստահութեանն արժանի մասնագիտի մը ձեռոք Ս. Յակովեանց արդի պարտուց ճշգրիտ քանակութիւնն հաստատուելէ և ապագային մէջ այդ Ազգային հաստատութիւնը ապահովապէս ապրեցնելու և բարգաւաճ վիճակի մէջ պահելու համար հարկ տեսնուած տնտեսագիտական միջոցները սերտուելէ և լուսաբանուելէ յետոյ , տեղեկագիր մը բերուի ներկայացուի Ազգին , որոյ երգակացութիւնները մի առ մի ցուցնենթէ քանի՛ զրուշով Ս. Աթոռան այսօր պարտքէ ազատել կարելի է . և թէ Ի՞նչ գումարով և ի՞նչ եղանակաւ բոլոր Ազգը կրնալ ապահով ըլլալ որ այդ պատմական փառաւոր Աթոռը միանգամ ընդ միշտ բժշկուած պիտի լինի այն դրամական տաղնապներէ , որ՝ ինչպէս վերեւ յիշեցինք՝ կազմական հիւանդութեան մը բոլոր նշանները ստացած է մինչեւ այսօր :

“Ահա այսպէս երուսաղիմայ համար անհրաժեշտ գատուած դրամի քանակութիւնն և առաջադրեալ նպատակն ապահովցնելու համար անոր գործածման եղանակը ճշդուելէ յետոյ , գործը կը մնայ այդ գումարի հայթայթման :

“Երկու միջոց կը ներկայանայ իմ մտացս առջեւ : Առաջինն է մեր աւանդական եղանակն , այն է

հանդասակունիւն : Բայց վանի մինչեւ հիմա եղածէն աւելի արդիւնաւոր ընելու համար պէտք է այդ փափուկ գործողութիւնը յատուկ Յանձնաժողովոյ մը յանձնել , որուն մէջ պէտք է գտնուին բարձրաստիճան եկեղեցականք , և սոյն Յանձնաժողովը պէտք է այս նպատակին համար դիմէ այն նուրբ և ազդեցիկ միջոցներու , որոցմով մեր պապերն անցեալ դարուց մէջ , և Լատինացիք այսօր կարող եղած են և Կ'ըլլան այդպիսի հանգանակութիւններն արդիւնաւոր ընելու :

“Հոս ադոր վրայ երկար խօսիլ աւելորդ է , քանի որ յատուկ Յանձնաժողովի մը հոգատարութեանը պիտի յանձնուի խնդիրը , և հոն կարելի է այդ հանգանակութեան գործնական եղանակը դիւրութեամբ կարգադրել մեր և միւս ազգաց փորձառութիւններէն օգտուելով :

“Իսկ երկրորդ միջոցն , որ ամենակարեւորն է , Երաշխառութեալ աղջոյն է Յունանական ս'կ , որոյ գործադըրութիւնը կարելի կը թուի ինձ հետեւեալ եղանակաւ :

“Այդ փոխառութեան քանակութիւնը պէտք է լինի վերեւ յիշուած տեղեկագրին մէջ իր պատճառաբանութիւններով հարկը հաստատուած գումարը :

“Եթէ՝ օրինակի համար՝ այդ գումարն ենթադրուի 30,000 սոկի , սոյն քանակութեան 1/4, ը 10 ական սոկինոց և մասցեալ 3/4, ը 5 ական սոկինոց պարտամուրդ հակներէ (օպլիկասիօն) պիտի կազմուի :

“Այս փոխառութեան համար 10 տարի պայմանաժամ պիտի տրուի , հետեւաբար փոխառեալ գումարը 10 րդ տարւոյ վերջին ամիսը վճարուի :

“Փոխառութիւնը տարեկան հարիւրին 3 տոկոս պիտի կը է , որ վճարելի պէտք է լինի Պոլիս և միւս քանի մը կարեւոր կեդրոսններն :

“Հետեւաբար այդ օպլիկասիօնները տարեկան տոկոսի կտրօններ պիտի ունենան :

“Քանի որ տոկոս տալու պարտականութիւն կայ, պէտք է որ անոր փոխարէն հարկ եղած գումարը փոխ առնուելիք գումարի վոյ բարդուի յառաջուց, և փոխառութիւնն այդ քանակութեամբ ըլլայ:

“Սոյն դրամական գործողութիւնը պիտի կատարուի Արրոց Յակովիքանց Աթոռոյն դրա հական ապահովութեան համար կտղմեալ լիազօր Յանձնաժողովոյ մը ձեռօք, և տրուելիք օպլիկասիօնները պէտք է կրեն նորա հաւաքական ստորագրութիւնը:

“Այս փոխառութեան երաշխաւորութեան կէտին գալով լիազօր Յանձնաժողովոյ տրամադրութեան ներքեւ դրուեն այն կալուածներն, որք կարելի են վաճառուիլ Ա. Երուսաղիմայ ազատութեան համար, ինչ պէս է յԱղեքսանդրիա գտնուող գետինն և Պաղեստինէ գուրս գտնուած ուրիշ խել մը անշարժ սեպհականութիւնք:

“Բայց գործին օրինաւորութեանը համար պէտք է որ նախ Երուսաղիմայ Արքանութիւնն, իր գլուխը ունենալով Ս. Պարիփառքը, այդ կալուածոց վաճառումն առաջարկէ, Ազգ. Կեդր. Վարչութիւնը որոշէ և ընդհ. Ժողովը մասնաւոր օրինօր մը վաւերացնէ, որպէս զի բոլոր աշխարհի օրինաց առջեւ սոյն լիազօր Յանձնաժողովոյն տրուած արտօնութիւնն անժամելի և անընաբարելի լինի:

“Լիազօր Յանձնաժողովոյ վերակազմութիւնն անգամ մը Ազգ. Գերագոյն իշխանութեան կողմէն հաստատուելէ վերջն, անփոփխելի պէտք է նկատուի, և եթէ նորա մէկ կամ աւելի անդամն ո՞ր և է պատճառաւ պակսի, մնացած անդամներուն ներկայացնելիք եռապատիկ ընտրելեաց ցուցակին մէջէն միայն Ազգ. Կեդր. Վարչութիւնը իրաւունք պիտի ունենայ պակսած անդամին տեղ նոր մը անուանելու:

“Հանգանակութեան համար կազմուելիք Յանձնա-

ժողովը ինչ ստակ որ հաւաքքէ, պարտաւոր պիտի լինի յանձնելու զանի լիազօր Յանձնաժողովոյն, բայց բացորոշ պայման պիտի դրուի որ այդ եղանակաւ ձեռք բերուած գումարը պարտուց և տոկոսեաց համար չէ, այլ Ա. Աթոռոյ ապագային ապահովութեան համար հարկ եղած ծախուց պիտի յատկանայ:

“Հետեւաբոր եթէ այդ հանդանակութիւնը կարեւոր քանակութիւն մը արտադրէ, լիազօր Յանձնաժողովը նոյն չափով պիտի կարենայ իր օպլիտականերու էդունը սեղմել:

“Վերջապէս, ըստ իս, այս ազգային փոխառութիւնը պէտք է կատարուի ապահովութեան բոլոր այն պայմաններուն մէջ, զոր դրամատէր մը չկրնար չպահանջել երբ փոխ կուտայ իւր ստակը. հետեւաբար վերը համառօտօրէն նշանակուած պայմաններուն վրայ ինչ որ հարկ դատուի աւելցնել սոյն ապահովութեան աստիճանը բարձրացնելու համար՝ առաջադրեալ նպատակին նպաստաւոր պէտք է նկատել:

“Այսպէս գործողութեամբ մը Ազգը դարուս ոգւոյն յարմար ձեռնարկ մը ըրած կը լինի: Եւ եթէ այն պատուական և կարող անձինք, որը մինչեւ այսօր այսչափ անձնուիրութեամբ և զոհողութեամբ երուսաղիմայ պարտուց բարձրաց աշխատեցան՝ յօժարին այսօր գործն այդ հիմնական ձեւով ստանձնելու, իրենցմէ սպասուած մեծ ծառայութիւնը միայն Ա. Աթոռը պարտքէն ազատել չպիտի ըլլայ, ալ Ազգային վարկը նոր հիմանց վրայ հաստատել:

“Ահա այս է իմ կարծիքս, որ գուցէ մեծ Յերութիւններ պարունակէ. բայց կուզեմ հաւատալ որ փորձառու և կարող անձանց քննութեան բովէն անցնելէ յետոյ, պիտի արտադրէ Երուսաղիմայ արդի ծանր վիճակին համապատասխանող դարման մը:

Ահաւասիկ Մեծ. Յ. Արշակ էֆէնտիկ կողմէն ի գիր
առնուած առաջարկութիւնք .

«Ս. Երուսաղիմայ պարտքը վճարելու համար Ազգը
50,000 լիրայի պէտք ունի . այս գումարը մէկ տեղ բե-
րելու ամենէն դիւրին միջոցն է 500 մարդ գտնել ընդ-
հանուր Ազգին մէջ , որք յանձն առնեն ազգին 100
ական լիրայ նուիրել և Ս. Երուսաղէմը պարտքէ ա-
զատել :

«Անոնք պէտք է կոչուին Երուսաղիմայ բարերար-
ները , և

«Անոնց անունը Երուսաղիմայ վանքին մէջ մարմա-
րինի վրայ ոսկի գրերով արձանագրուի ու խտաւորաց
տեսանելի տեղ մը :

«Տարին անգամ մը անոնց հոգւոյն համար պատա-
րագ ըսուի վանքին մէջ Ս. Պատրիարքի կողմանէ հան-
դիսաւոր կերպիւ :

«Մէկ անձ մը կարենայ մէկէն աւելի բաժին ստո-
րագրուիլ :

«Անունները բնականաբար նախ բաժիններու և յե-
տոյ այբուբենի կարգաւ պիտի արձանագրուին :

«Ով որ Երուսաղիմայ համար բաժին մը ստորա-
գրուի , նորա վախճանած ատեն մարմինն իր գտնուած
թաղին եկեղեցւոյն մէջ պիտի ամփոփուի :

«Ով որ երկու կամ աւելի բաժին ստորագրուի ,
նորա շիրմին քարն ալ վանքին կողմանէ հոգացուի իր
բաժիններուն համեմատ շքեղութեամբ :

«Ով որ 5 կամ աւելի բաժին ստորագրուի , անոր
յուղարկաւորութեան հանդէսն ազգին կողմանէ կա-
տարուի փառաւոր կերպով , որուն ծախքը ինչպէս և
շիրմինը՝ վանքը վճարէ :

«Ով որ 10 կամ աւելի բաժին ստորագրուի , անոր
մարմինն Երուսաղիմայ վանքին մէջ , կամ ինք ուր որ
ուղէ՝ հսն աւելի եկեղեցւոյն մէջ ամփոփուի , և ամ-
բողջ ծախքը վանքին կողմէն վճարուի :

«Երուսաղիմայ բարերարները քանի որ ողջ են ,
պարտուց բարձման և հաշուաց վերատեսչութեան հա-
մար եղած թանձնաժողովոյ անդամոց կէսն իրենք ընտ-
րեն , որու միւս կէսն Ազգ . Ժողովէն ընտրուի :

«Ներկայ պարտուց բարձման թանձնաժողովը կը
բաւէ գործն ի գլուխ հանելու . միայն թէ երկու բարձր-
աստիճան անձինք պէտք է իրրեւ պատուիրակ , ժո-
ղովրդեան սիրտը գրաւելու յարմարութիւն ունեցող
անձինք , մէկը եկեղեցական , ինչպէս է Գեր. Տ. Խո-
րէն Արքեպիսկոպոս , և միւսն աշխարհական , ինչպէս
է Վահեմ . Ստեփան փաշա:

«Ասոնցմէ խնդրելու է որ յանձն առնուն Ազգին
կողմանէ Երուսաղիմայ պատուիրակութիւնն և Պօլսէն
սկսելով երթան Փոքր Ասիա , Պարսկաստան , Կաւկա-
սիա , Ռուսիա , Աւստրիա , Եւրոպա , Ռումանիա , Պուլ-
կարիա , Ռումէլի , Եգիպտոս , Հնդկաստան և այլ ուր
որ Հայ կը գտնուի . ամեն կարեւոր քաղաքներն այցե-
լեն , և եկեղեցիներու , ինչպէս և ակումբներու մէջ
քարոզեն իրենց պաշտօնը և իմացունեն ժողովրդեան
վանքին տառապեալ վիճակը :

«Այս կերպով ամենէն աւելի յուսալի է որ մէկ
քանի տարուան մէջ ամբողջ գործն ի գլուխ ենէ :

«Ծախքի համար եթէ գանձուած դրամէն 10
յատկացուի , որ 5,000 ոսկի ըսել է , անտարակոյս կը
բաւէ . միայն սա պէտք է յաւելցնել որ , քանի որ
վանքը յետոյ ոչ դրամագլուխ և ոչ տոկոս պիտի ու-
նենայ վճարելու , պէտք է որ վանքին բարերարները
որ եկեղեցին որ թաղուին՝ վանքը այն եկեղեցւոյն բան
մը վճարէ , օրինակի համար իւր առած դրամին մէկ
քառորդը :

«Պատուիրակները քանի որ պիտի պտըտին , կընան
իրենց հետ տեսակ մ'ալ ունենալ փոքր նուէրներն
ալ չմերժելու համար . անոնցմէ ալ մեծկակ գումար

մը յուսալի է, որն որ կրնայ գործածուիլ Երուսաղիմայ ունեցած անվաճառելի հողերուն վրայ կարուածներ շինելու և այն կերպով վանքին եկամուտը աւելցընելու : ”

17 փետրուար 1884 .

Յանձնաժողովս Ս. Երուսաղիմայ պարտուց բարձման համար՝ Զեր Վսեմութեան և Մեծ. Արշակ էֆէնտիի կողմէն առաջարկուած վերոյիշեալ միջոցներու վրայ առանձինն խորհելէ յետոյ, իւր կարծիքն ու տեսութիւններն ի գիր առած և ներկայած էր Քննիչ Յանձնաժողովոյն՝ ամսոյս 2 ին գումարեալ նստին մէջ՝ հետեւեալ կերպով :

“ Յանձնաժողովս վսեմ. Նուրեան էֆէնտիի ներկայած միջոցներն ի նկատ առնլու պահուն, իւր ուշադրութիւնը գրաւեալ տեսաւ նախ հետեւեալ պարբերութիւններէ :

“ Նորին վսեմութիւնը կ'ըսէր,

“ Եթէ մինչեւ հիմա տեղի ունեցած հետազօտութիւնը և ձեռք բերուած տեղեկութիւնը անբաւական են, անպատճառ պէտք է որ Ազգին վստահութեանը արժանի մասնագիտի մը ձեռօք Ս. Յակովբեանց արդի պարտուց ճշգրիտ քանակութիւնը հաստատուելէ՝ և ապագային մէջ այդ ազգային հաստատութիւնն ապահովապէս ապրեցնելու և բարգաւաճ վիճակի մէջ պահելու համար հարկ տեսնուած տնտեսագիտական միջոցները սերտուելէ և լսւսաբանուելէ յետոյ, տեղեկագիր մը բերուի ներկայացուի Ազգին, որոյ եզրակացութիւնները մի առ մի ցուցունեն թէ քանի՞ զուրուշով Ս. Աթոռը այսօր պարտէ ազատել կարելի է, և թէ ի՞նչ գումարով և ի՞նչ եղանակաւ բոլոր Ազգը կրնայ ապահով ըլլալ թէ այդ պատմական փառաւոր Աթոռը միանգամ ընդ միշտ բժշկուած պիտի լինի այդ

դրամական տաղնապներէ, որ՝ կազմական հիւանդութեան մը բոլոր նշաններն ստացած է մինչեւ այսօր :

“ Յանձնաժողովս կը կարծէ թէ սոյն պարբերութեան մէջ տեսնուած թէական կէտին նախ լուծումը պէտք է, այսինքն թէ Ս. Աթոռոյ պարտուց խնդրոյն առթիւ Յանձնաժողովոյս ձեռամբ տեղի ունեցած հետազօտութիւնը և ձեռք բերուած տեղեկութիւնք . որք բաւական համարուած են իրեն համար, բաւական կը նկատուի՞ն նաեւ պարտուց բարձման միջոցներու քննիչ Յանձնաժողովով կողմէն, թէ ոչ :

“ Եթէ բաւական չեն նկատուիր, այն ատեն աւելորդ կը համարիմք պարտուց բարձման համար առաջարկուած միջոցներու վրայ կարծիք յայտնել, քանի որ նախ բաւական համարուելիք հետազօտութիւնք կատարուելէ և տեղեկութիւնը ձեռք բերուելէ յետոյ, հարկ պիտի լինի խորհել թէ ի՞նչ եղանակ կամ միջոց գործածելու է այդ պարտուց բարձման համար :

“ Այդ պարագային մէջ Քննիչ Յանձնաժողովն ազատ է իր տնօրինութեանց մէջ և կրնայ որոշել և գործել ի՞նչ որ ուզէ :

“ Բնական է որ Յանձնաժողովս այդ խնդրոյն մէջ չկրնար կարծիք և ձայն ունենալ :

“ Իսկ եթէ բաւական կը նկատուին, այն ատեն Յանձնաժողովս կրնայ պարտուց բարձման համար առաջարկուած միջոցներու վրայ իւր կարծիքներն յայտնել, որպէս խնդրուեցաւ իրմէ :

“ Ուրեմն խնդիրն այդ տեսակէտէն դիտելով, կը սկսինք Նորին վսեմութեան առաջարկած միջոցներու վրայ խօսիլ :

“ Վսեմ. Նուրեան էֆէնտիի ցոյց տուած միջոցներն երկուք են :

“ Հանդանակութիւն և փոխառութիւն :

“ Հանդանակութիւնն ի վազուց անտի մեր ընդու 4

նած միջոցներէն մին լինելով, այդ մասին թանձնաժողովս չկրնար տարակարծիք գտնուիլ, հետեւաբար կը համաձայնի այդ միջոցի սկզբունքին, անշուշտ վերապահելով երկրորդական և յարակից պարագայից վրայ իւր կարծիքներն յայտնել ի հարկին :

“Գալով ազգային փոխառութեան խնդրոյն, ահաւասիկ թանձնաժողովոյս խորհրդակցութեանց և համոզմանց եզրակացութիւններն :

“Վսեմ. Նուրեան էֆէնտի կ'առաջարկէ պարտուց գումարին վրայ բարդել նորա 10 տարուան տոկոսեաց գումարն՝ տարին 0% ին 5 հաշուով, և այսպէս յառաջ եկած համագումարը փոխ առնուլ ազգէն՝ 10 տարի պայմանաժամով կտրօնաւոր ռուէկասիններ հանելով ի շրջաբերութիւն :

“Նորին վսեմութիւնն այդ փոխառութեան անհըրաժեշտ եղած ապահովութեան աստիճանը բարձրացընելու համար կը փափաքի որ այդ փոխառութիւնը կատարուի ապահովութեան բոլոր այն պայմաններուն մէջ, զոր դրամատէր մը չկրնար չպահանջել երբ փոխ կուտայ իւր ստակը :

“Պահ մը ենթադրելով որ այդպիսի փոխառութիւն մը ընել հնարաւոր է, փոխ առնուելիք գումարին քանակութիւնն աչաց առջեւ ունենալու համար արժան կը դատենք կլոր հաշիւ մ'ընել, առանց կոտորակներու :

“Անցեալ 1883 տարուոյ ապրիլ 30 ին Ս. Աթոռոյ պարտուց քանակութիւնն՝ ըստ նոյն տարուան հաշուեցոյցի՝ էր 3,706,937 դրուշ 29 փարա ողջ դրամ, որ կլոր հաշուով ըսել է

37,069 սոկի

“Մինչեւ յառաջիկայ ապրիլի վերջ ենթադրելով պարտուց աճումն նոյնպէս կլոր գումար մ'ըլլալու համար

2,931 ”

“Որով 1884 ապրիլի 30 ին գրեթէ պարտուց գումարը պիտի ըլլայ	40,000 սոկի
“Այդ գումարէն կրնանք զեղչել իբր ներքին պարտը	6,000 ”
“Կը մնայ	34,000 սոկի
“Արդ, պարտուց այդ գումարին վրայ յաւելցնենք 10 տարուան մէջ % ին 5 հաշուով բանելիք բաղադրեալ տոկոսեաց գումարն	22,450 ”
“Համագումարը կ'ըլլայ	56,450 սոկի

“Ըսել է թէ 10 րդ տարուոյ վերջին ամիսը պիտի վճարուի այդ 56,450 սոկոյ գումարն, որոյ մէջ հաշուած չէ գործադիր Մարմոյն դիւանական գործողութեանց, արտաքին գործակալութեանց, ևայլն ծախուց համար 10 տարուան մէջ ըլլալիք ծախուց գումարն :

“Գանք այժմ այդ փոխառութեան դէմ ցոյց տրուելիք ապահովութեան :

“Նորին վսեմութիւնը կ'առաջարկէ գործադիր Մարմոյն կամ լիազօր թանձնաժողովոյն տրամադրութեան ներքեւ դնել մասնաւոր օրէնքով այն կալուածներն որք կրնան վաճառուիլ, ինչպէս է, կ'ըսէ. յԱղեքսանդրիա գտնուող գետինն և Պաղեստինէ գուրս գտնուող ուրիշ խել մը անշարժ սեփհականութիւնք :

“Հոս տեղն է յիշել թէ պարտուց բարձման համար թանձնաժողովոյս որոշած միջոցներէն մին էր նաեւ ինչ ինչ պայմաններով կալուածոց վաճառումն, սակայն ինք չյաջողեցաւ ցարդ, օրինական դժուարութեանց և բարեպաշտական նկատողութեանց հանդիպելով :

“Այսու ամենայնիւ եթէ Քննիչ թանձնաժողովս այդ-

մասին եւս արժան դատածը դործէ, թանձնաժողովս շմտաբերելը միջամտել :

“Միայն զայս կ'ուզէ յիշեցնել թէ Աղեքսանդրիոյ գետինն ի բաց առնլով, այն կալուածներն, որք կրնան վաճառուիլ, չեն կրնար նշանաւոր դումար մը յառաջ բերել :

“Գալով Աղեքսանդրիոյ գետնին, որ 43,761 կան դուն է, եթէ այսօր կանգունը 8 ական ֆրանքէն հաշիւ ընենք, որ հաւանական արժէքն է առ այժմ, կը տեսնենք թէ 15,200 ոսկի միայն կրնայ արժել :

“Հսել է թէ այդ փոխառութեան դէմ ցոյց տրուելիք ապահովութեան դրամական և դրական պայմաններուն մէջ ամենամեծ տեղը կը բռնէ միայն այդ գետինն, որոյ այս օրուան 15,200 ոսկւոյ արժէքը չկրնար բաւական համարուիլ այդ փոխառութեան դէմ ապահովութիւն ներշնչելու համար :

“Ահաւասիկ այս է թանձնաժողովոյս կարծիքը վսեմ. Նուրեան էֆէնտիի առաջարկած միջոցներուն վրայ :

“Գալով Մեծ. Արշակ էֆէնտիի առաջարկութեան, թանձնաժողովս կը տեսնէ թէ Նորին Մեծապատուութեան ներկայած միջոցն ալ սկզբամբ հանգանակութիւն մ'է, բայց տարբեր եղանակաւ :

“Նորին Մեծապատուութիւնը կ'առաջարկէ ընդհանուր Ազգին մէջէն 500 մարդ գտնել, որ յանձն առնուն 100 ական ոսկի տալ ի բարձումն պարտուց Ս. Ա. Թոռոյ, ստանալով Ազգէն բարոյական փոխարինութիւններ, որք են Երուսաղիմայ բարերար կոչուիլ, իրենց անուններն Երուսաղիմայ մէջ մարմարիոնի վրայ ոսկի գրերով արձանագրուած ունենալ, փափաքած եկեղեցւոյն մէջ կամ յերուսաղէմ թաղուիլ, վանքին կողմանէ կառուցեալ շիրիմներ ունենալ, ևայլն, ևայլն:

Քանի որ Մեծ. Արշակ էֆէնտիի առաջարկած այդ միջոցն հանգանակութիւն մ'է, և քանի որ վսեմ.

Նուրեան էֆէնտի ալ իւր նմանօրինակ առաջարկութեանն առթիւ գիտել կուտայ թէ Հանգանակութեան գործն յատուկ Յանձնաժողովոյ մը հոգատարութեան պիտի յանձնուի, հոս աւելորդ է երկարօրէն խօսիլ : Ուստի թէ՝ վսեմ. Նուրեան էֆէնտիի ներկայած առաջին միջոցը, թէ՝ Արշակ էֆէնտիի այդ առաջարկն, և թէ՝ թանձնաժողովոյս ընդունած դրութիւնը կրնան նոյն թանձնաժողովոյ նկատառութեան յանձնուիլ, խորհելու համար թէ ո՛ր եղանակաւ հանգանակութեան գործը կրնայ յաջողել, ևայլն :

“Արդ, թանձնաժողովս, ըստ ինդրանաց Քննիչ թանձնաժողովոյ, իւր տեսութիւններն այսպէս ներկայելէ յետոյ, կ'եղրակացնէ թէ ինք չէ կրցած համոզուիլ վսեմ. Նուրեան էֆէնտիի առաջարկած փոխառութեան և Ս. Ա. Արշակ էֆէնտիի առաջարկած եղանակաւ հանգանակութեան մը գործադրելի ըլլալուն :

“Բայց այսու ամենայնիւ կը յայտարարէ որ, եթէ Քննիչ թանձնաժողովն համոզուած է թէ կրնան գործադրուիլ, կարող է ինչպէս որ ուզէ այնպէս ընել, և թանձնաժողովս երբէք չկրնար միջամտել կամ խափանարար ըլլալ նորա տնօրէնութեանց, որ ազատ է իւր որոշմանց և գործառնութեանց մէջ” :

2 մարտ 1884.

Քննիչ թանձնաժողովը մեր կարծիքն՝ ըստ վերոգրը բելոյն՝ լսելէ յետոյ, առաջարկուած փոխառութիւնն աւելի սեղմելով, հետեւեալ գրաւոր բանաձեւը ներկայեց թանձնաժողովոյս .

“Վսեմ. Նուրեան էֆէնտիի առաջարկած փոխառութեան եղանակին հետեւելով, առ այժմ 15,000 ոսկւոյ փոխառութեան մը գիմել, Աղեքսանդրիոյ գետինը՝ փոխարիէն գրաւ տալով, և մինչև 5 տարի վճարման պայմանաժամ որոշելով 5 առ % տոկոսով .

“ Խնդրել Պատ. Յանձնաժողովին , որ Պօլսոյ ձեռընհաս Ազգայնոց դիմէ և անոնց կարծիքն ու համամտութիւնը փորձէ . կամ եթէ իւր փորձառութեամբ անգործադրելի նկատէ նաեւ այդ գումարին փոխառութիւնն , որոշակի յայտնէ իւր կարծիքն , և այն ատեն միահամուռ դիմենը ընդհանուր հանդանակութեան , որ երկու Յանձնաժողովոց միանդամայն ընդունելի դատուած եղանակն է , որոյ մանրամասն հանդամանքներն որոշելով՝ տեղեկադրել առ Ազգ . Ժողովն ներկայ ամսոյս մէջ , որ կը փակէ Ազգ . Ժողովոյ ներկայ շրջանը , որպէս զի Քննիչ Յանձնաժողովն , ինչպէս նաեւ միւս Յանձնաժողովն , Վարչութեան հետ համախորհուրդիրենց ստանձնած պաշտօնը կարելիութեան սահմանին մէջ կատարած ըլլան ” :

2 մարտ 1884.

Յանձնաժողովս ամսոյս 16 ին գումարեալ նստին մէջ Քննիչ Յանձնաժողովոյ այդ բանաձեւին դրաւոր պատասխանեց հետեւեալ կերպով .

“ Յանձնաժողովս ի նկատ առաւ պարտուց բարձման միջոցներու Քննիչ Յանձնաժողովոյ ամսոյս 2 թըւագրեալ բանաձեւն , որով կը խնդրուէր իրմէ Պօլսոյ ձեռոնհաս ազգայնոց դիմել և նոցա կարծիքն ու համամտութիւնը փորձել թէ յԱղեքսանդրիա գտնուած գետինը գրաւ գնելով առ այժմ 15,000 ռուբի փոխառութիւն մ’ընել կարելի է , 5 առ % տոկոսով և 5 տարիէն վճարուելու պայմանաւ :

“ Եւ կամ , կը յաւելոյր բանաձեւը , Յանձնաժողովս իւր փորձառութեամբ անդործադրելի նկատէ նաեւ այդ գումարին փոխառութիւնն , որոշակի յայտնէ իւր կարծիքն , ևալին :

“ Յանձնաժողովս այդ բանաձեւին վրայ խորհելով , տեսաւ թէ այլոց կարծիքն հարցնելէ առաջ , նախ

պէտք էր ինք համոզում ունենար այդ խորհրդոյն գործադրելիութեանը վրայ , որպէս զի ըստ այնմ գիմէր կամ ոչ ձեռնհաս ազգայնոց համամտութիւնը փորձելու :

“ Այդ նկատողութեան առջեւ խորհեցաւ որ , որպէս ամեն ձեռնարկի , նոյնպէս և արդ գործին մէջ վնտեւ լիք կէտն սա էր , թէ այդպիսի փոխառութիւն մը կրնայ իւր նպատակին համապատասխանող օգուտ մը արտադրել :

“ Յանձնաժողովս այդ կէտին վրայ լրջօրէն խորհելով՝ բոլոր պարագաներն ուշադրութեան առաւ , բայց դժբաղդաբար միշտ սա համոզումն ունեցաւ , թէ այդ փոխառութիւնն իւր նպատակին համապատասխանող օգուտ կամ արդիւնք չպիտի կրնայ արտադրել , — եթէ երբէք կարելի իսկ ըլլայ 15,000 լիրա ենթադրական արժէք ունեցող գետին մը նոյնքան փոխառութեան մը իբր գրաւ դրուիլ , որ՝ ըստ մեզ՝ անկարելի է , քանի որ փոխառութիւնը միշտ վաճառականական գործողութիւն մ’է :

“ Արդ , քանի որ Յանձնաժողովս այդ համոզումն ունէր , չէր կրնար հակառակ իւր համոզման ուրիշ անձանց համամտութիւնը փորձել , զի չէր յուսար թէ համամիտ գտնուէին այդպիսի փոխառութեան մը , յորմէ օգուտ չկար , և ոչ իսկ փոխառուն կրնար վըտահ ըլլալ ապագային , մանաւանդ թէ որպէս կը պատմեն , աղդային նմանօրինակ ձեռնարկի մը առթիւ եղած փորձերն անյաջող ելած էին :

“ Ի վերայ այսր ամենայնի , եթէ Քննիչ Յանձնաժողովն այդ փոխառութիւնը պարտուց բարձման օգտակար կը դատէ , և գիտէ այնպիսի միջոց մը կամ լաւ եւս այնպիսի փոխառուներ , որք սոյն գետինը 15,000 լիրայի իբր գրաւ ընդունին , Յանձնաժողովս ընդդիմութիւն ընելէ զատ , ուրախ կ’ըլլայ եթէ գործողութիւնն ի գլուխ հանուի :

“Հետեւաբար բացորոյ կերպիւ կը յայտարարեմք թէ Յանձնաժողովս այդ միջոցն առ այդ օգտակար և դործադրելի շտեսներ :

“Առայժմ կ'ըսենք, ըստ որում կը կարծենք թէ Աղեքսանդրիոյ գետինն այն ատեն կրնայ օգտակարապէս գործածուել, երբ Ազգն միացեալ ուժով հանդանակութեան արդինսուորման դէմ ցարդ ելած արգելքները վերցնելով՝ կամ ուրիշ ճար մը գտնելով և կամ Տէրութեան կողմէն տրուած յանձնարարական թղթերով զինեալ նուիրակներ հանելով՝ հաւաքական գործակցութեամբ մղում տայ գործին, և բաւական նշանաւոր գումար մը հանդանակելով սկսի թեթեւ ցընել պարտուց ծանրութիւնն :

“Երբ մէկ կողմէն այդ հանդանակութեան գործն սկսի քայլ առնուլ և բաւական գումար մը յառաջ գալ, միւս կողմէն ալ Ազգը կրնայ (Ս.Ա.Թոռոյ) մի (կարևոր) ագարակի խնդիրը ձեռք առնուլ, որ Տէրութեան կողմէն 12,000 ոսկի գնահատուած լինելով, ըստ այնմ տուրք կը վճարէ :

• •

“Արդ, ամփոփելով մեր եզրակացութիւնն, կ'ըսեմք . Երբ հանդանակութեան գործադրութեամբ և այդ ագարակի կարգադրութեամբ բաւական գումար մը յառաջ գալ և հետեւաբար պարտուց գումարի քանակութիւնն սկսի նուազիլ, այն ատեն միայն կարելի կը թուի մեզ Աղեքսանդրիոյ գետնի մասին եւս յարմար առթիւ բան մը ընել, և զայս օգտակար կերպիւ գործածել :

“Այս է մեր կարծիքը, դոր հաղորդելէ յետոյ, նորէն կը յայտարարեմք որ Քննիչ Յանձնաժողովն ազատ է իւր որոշմանց մէջ, կրնայ այսպէս կամ այնպէս տնօրինել և կամ մեր հրաժարականը պահանջել :

“Յանձնաժողովս միշտ ազգին օգուտը տեսակէտ ունենալով պատրաստէ յօժարակամ յարգել նորադրումները :

16 մարտ 1884.

Ահաւասիկ, վսեմ. Ատենապետ Տէր, Յանձնաժողովոյ պաշտօնին վերաբերեալ գործառնութեանց ամփոփմունքն, զորս ըստ խնդրանաց Քննիչ Յանձնաժողովոյդ՝ տեղեկագրելով, թէ և կը յուսանք թէ կը ցանք ի վեր հանել այն պարագայներն, որք արգելք և խոչընդոտ եղած են Յանձնաժողովոյս պաշտօնին անել վիճակին, բայց ստիպուած ենք միւսանդամ եւս շեշտել, թէ ձեռնարկուած հանդանակութեան անյաջողութեան առաջնորդութիւնն և էլեկտրոն պարագայն նույնական և չուտուական աշխացնելու անուրբեան հարմուդ անուրբեան եղած է (անշուշտ գիտենք յարգել բացառութիւնները). վկայեն առ այս անպատասխանի մնացած մեր բարձրական ամակները, որպէս պիտի տեսնէք ներփակեալ ցուցակն, զոր ի վեր անդր յիշեցինք. վկայ, են մեր թըզթակցութիւնք և արձանագրութիւնք, որք — այս վերջիններն — կը պարունակեն Յանձնաժողովոյս 94 նիստերու ատենազրութիւններն, և որք բաց են Քննիչ Յանձնաժողովոյդ առջեւ :

Կը հաստատենք թէ կան նաեւ ուրիշ մի քանի պատճառներ. բայց փորձառութեամբ կ'ըսենք թէ ասոնք երկրորդական կը համարուին և չէին կրնար զօրութիւն ունենալ, Ենէ էլշաւ էլ պարագայն նէնէր է մէջէ:

Ոյս է մեր համոզումն, որ հիմնուած է մեր ստացած փորձառութեանց վրայ :

Տեղեկագիրս վերջացնելէ առաջ, վսեմ. Ատենապետ Տէր, ներեցէք մեզ դիտել տալ, թէ Յանձնաժողովս Քննիչ Յանձնաժողովոյդ կողմէն ցարդ առաջարկուած միջոցներու վրայ իւր կարծիքներն ու տե-

սութիւններն 4 ու կէս տարուան փորձառութեան
վրայ հիմնելով յայտնելէ յետոյ , նոցա ընտրութիւնն
կամ միւս անգամ փորձն միշտ Յանձնածողովոյդ տրա-
մադրութեան թողուց , և չէր կընար ուրիշ կերպ ընել ,
ըստ որում այդ միջոցներն Յանձնածողովոյս համար
նոր չէին և արդէն իսկ իւր քննութեանց բովէն ան-
ցած էին :

Այսուհետեւ եւս եթէ քննիչ Յանձնածողովդ նոր
միջոցներ ունի առաջարկելիք , Յանձնածողովս միշտ
պատրաստ է իւր կարծիքներն ու տեսութիւններն
յայտնել , երբ իրմէ պահանջուի . բայց այդքան փոր-
ձերէ յետոյ , սահպուած է այլ եւս ձեռնպահ մնալ
նոր միջոցներու և նոր փորձերու ընտրութեան մէջ :

Այսու ամենայնիւ , եթէ քննիչ Յանձնածողովն յա-
ջողի գտնել և սահմանել , որպէս կը փափաքիմք , այն-
պիսի միջոցներ , որք ցարդ գործածուած միջոցներէ
աւելի դիւրութիւն ընծայեն Ս. Աթոռն այդ պարտուց
ծանր բեռէն ազատելու , և եթէ Յանձնածողովս հա-
մոզուի այդ նոր միջոցներու գործադրութեան , կը
յայտարարէ թէ երբէք չզլանար իւր աշխատութիւնն
որպէս ցարդ՝ ի սէր Ազգին և Ս. Երուսաղիմայ , երբ
պահանջուի իրմէ :

Մնամք խորին յարգանօք

ի գիմաց

Ս. Երուսաղիմայ Պարտ. Բարձմ.

Յանձնածողովոյ

Ա. Խ. ԶՈՒՆԴ

Ա. Խ. ԶՈՒՆԴ

21 մարտ 1884

Կ. Պոլիս , Հալաթիա

808 ՏՊԱԿ ԹՂԹԱԿՑՈՒԹԵԱՆՑ

Ս. ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ՊԱՐՏՈՒՑ ԲԱՐՁՄԱՆ
ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՑ

ԵՒ

ԱԶԳԱՑԻՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՑ ՄԻՋԵՒ

ԿՐԵԴԻՏ

ՀՐԿԱՆԱԴ ՆԱԽԱԿԻ	ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱԽԱԿԻ
1. Մայր Եկեղեցի	29 7
2. Գումգարուի գուրսը	9 1
3. Կէտիկ փաշա	21 6
4. Եէնի գաբու	20 6
5. Սամաթիա (Ս. Գէորգ)	16 5
6. Նաուլը գաբու	11 1
7. Սամաթիա (Նոր թաղ)	14 1
8. Բերա	22 12
9. Քաղկեդոն	20 9
10. Պէշիկթաշ	19 6
11. Միջագիւղ	45 —
12. Իւսկիւտար Նոր թաղ	21 8
13. " Սէլամուզ	23 4
14. Գուղկունճուղ	18 2
15. Խասդիւղ	18 4
16. Թորգարու	11 3
17. Գարակէօմըիւք	9 2
18. Էյուպ (Ս. Եղիա)	12 1

ՓՈԽԱՂԵԿԵԼԻ

308

78

<i>Փոխադրեալ</i>	308	78
19. Եյուպ (Ո. Աստուածածին)	14	2
20. Ֆէրիգիւղ	18	4
21. Գասըմ վաշա	16	4
22. Գանտիլի ՅՈՒՆԻՏԵՐ	128	4
23. Պէյքօղ	42	—
24. Ենի գիւղ	14	2
25. Խնթինեալ ՅՈՒՆԻՏԵՐ	9	—
26. Ռ. Հիսար	17	2
27. Պալաթ-Լօնճա	16	3
28. Գուրուչէշմէ	15	2
29. Մարրիդիւղ	14	4
30. Պօյաճի գիւղ	17	4
31. Պէյիիւքտէրէ	27	9
32. Գարթալ	19	4
33. Ղալաթիա	20	6
34. Ա. Եօրկի	11	4
35. Ա. Ե-Ծէֆանօս	6	1
36. Աէմտաղ	9	2
37. Գընալը Կղղի	14	3
<i>Գումար</i>	588	135

<i>Փոխադրեալ</i>	664	166
45. Քարբերդ	9	2.81
46. Սեբաստիա	6	3.81
47. Շ. Գարանիսար	7	3.71
48. Ակն	7	1.81
49. Նիկոմիդիա	9	2.81
50. Արմաշ	12	3.08
51. Քղի	3	1.18
52. Կեսարիա	9	3.28
53. Եօղկատ	7	3.68
54. Արագիւր	10	3.48
55. Եւգոկիա	13	1.88
56. Բալու	12	3.88
57. Ջմասիա	6	1.78
58. Զարսանճադ	8	—.88
59. Մալաթիա	6	3.98
60. Պուքրէշթ	11	3.00
61. Իպրայիլ	3	—.12
62. Բիթէշթ	3	—.20
63. Կալաց	3	—.60
64. Ցօքշան	4	1
65. Թրկօյօդնա	3	—
66. Թօման	3	1
67. Պարոն	3	—
68. Պօթուշան	3	—
69. Եաշ	3	—
70. Սուչօվա	3	—
71. Պրուսա	16	4
72. Զմշկածագ	7	1
73. Չնքուշ	5	1
74. Ատանա	7	4

ՀՅԴ	ՓՈԽԱՂԵԿԵԱԼ	951	241
75.	Եղեսիա	6	5
76.	Քէօսթէնճէ	6	1
77.	Կիւրին	5	2
78.	Կամախ	6	2
79.	Բաբերդ	5	2
80.	Արդնի	4	1
81.	Մարաշ	5	2
82.	Զէյթուն	4	—
83.	Տիվրիկ	5	1
84.	Անտիռք	3	1
85.	Այնթապ	4	1
86.	Հալէպ	4	1
87.	Գաղտիա	4	—
88.	Քէօթահեա	4	1
89.	Մուշ	5	2
90.	Հաճին	3	1
91.	Սղերդ	5	2
92.	Բաղէշ	4	1
93.	Վան	4	2
<hr/>			
Համագումար			
<hr/>			
865			
243			

Հետեւեալ բանաձեւն, ոյր մի վաւերացեալ պատ-
ճէնը Պատրիարքարանէ առ Յանձնաժողովս հաղորդուած
էր ի գիտութիւն, արժան կը համարինք յաւելու աս-
տանօր ի լրումն Տեղեկագրոյս :

Դիւռն

Ա. Երևանի բարուածական գործական թագավորութեան

“Նկատելով՝ թէ Ա. Երուսաղեմի պարտուց բարձ-
ման Պատ. Յանձնաժողովն խզի մտօք աշխատած է
պարտուց բարձման համար այլ և այլ միջոցներ ձեռք
առնուլ, բայց պարագայից բերմամբ նպատակին հա-
մապատասխանող արդիւնք ձեռք բերուած չէ .

“Նկատելով՝ թէ կայսերական կառավարութեան
միջոցաւ հաւաքման եղանակն ցարդ անպատասխանի
մնացած է, և հետեւաբար հարկ չհամարելով այդ ե-
ղանակն այժմէն քննութեան առնուլ,

“Ազգային ժողովոյ կրողմէն կարգեալ Յանձնաժո-
ղովն՝ համաձայնութեամբ վարչութեան Քաղաքական
Ժողովոյ հետ՝ կ'որոշեն Ա. Երուսաղեմի պարտուց
բարձման համար այլ եղանակներու վրայ խորհր-
դակցութեան ձեռնարկել, և այս մասին պարտուց
բարձման Պատ. Յանձնաժողովոյ կարծիքն եւս ստա-
նալ : ”

Ի դիմաց Քաղաքական ժողովոյ

Ա. Մ. ՄԱՔՍՈՒՏԵԱՆ

Բ. ՀԱԼԱՃԵԱՆ

Մ. ՄԱՄԻԿՈՒԵԱՆ

Անդամք Յանձնաժողովոյ

ՎԱՀԱՆ Վ. ՏԻՒԱՍԵԱՆ

ՆՈՒՐԵԱՆ

Ա. Պ. Պ. ՓԱՓԱԶԵԱՆ

Ց. ԱՐՇԱԿ

Ո. Ց. ՊԵՐՊԵՐԵԱՆ

30 դեկտեմբեր 1883.

ուստք յակաղնակի մի զր ։ մ. մասնաց յակաղնակ
նուռդպաշ սխրանքնեան առ չմայացը պահանջ զիմ
առ յարեալ գաղանակ ով օտերու ։ մահանութիւն ով
։ որդութեան մասն է զօհու

Տառիք

Թիգուհինեան նշան ու պատճեն ։ 3

Նկայ քառորդ մակրաւոց Ա. Ա. Խովանիք ։
Հ եւստանիս զուռ վերաբենեան առաջ մաս
զանձ ունցին ու և յս զանձ մակարաց քառորդ
առ մայստարու պահպան ուներանար պատ ։ Եւ օհան
. չ եաւողն զուռ զեմքու բանահաւարուն
առ Անդրադասան սախազուրու Ա. Ա. Խովանիք ։
Հմայստաւարուն պար մայստար անցուած արցին
. և յս խովանիք թիւն պարուած ։ Ա. Ա. Խովանիք
. ունեան ճանձութեց պահա մակար
. ունամնաց յանքած ճանձ յարու ճանքի ։
մաքացարած մանեցուու զուռ եւստանան սիօր
քառորդ մայստար Ա. Ա. Խովանիք ունչ յարու ։
զանձու յոդի առցարանը յս զանձ մակարաց
քառորդ մայստ ուր և յաջուածն մահանութիւն
առա ու զանձու յայստանեան առա օսունզու

Ախորու Ծաբացարան պահեց ։

ԺՈՒՑՈՒՇԱՄ Ա 0

ԺԱՅԱՋԱՀ Ա 0

ԺՈՒՑՈՒՇԱՄ Ա 0

յախունամնաց գուրք ։

ԺՈՒՑՈՒՇԱՄ Ա 0 ։ Ա ԺՈՒՑՈՒՇԱ


ԺՈՒՑՈՒՇԱ

ԺՈՒՑՈՒՇԱՄ Ա 0 ։ Ա ԺՈՒՑՈՒՇԱ

Ա Ա ԺՈՒՑՈՒՇԱ

Ա Ա ԺՈՒՑՈՒՇԱ Ա 0

. 888 Պահեմիթ 08





MAL014255

